

ջապէս անցայ այն լեռները նոյեմբերի 25-ին, եւ այն լեռներէն ալ ասդին նայնպէս առատ ձիւն գտայ, որոյ նմանը երբէք չէր

տեսնուած։ Եօթն ամիս ճանապարհորդութիւն ընկլէս վերջը՝ նոյեմբերի 28-ին հասայ թիֆլիզ։



#### ՓՈԽՈՒՄՆ ՅԱՍՏԵԱՅ

#### ՍԱՐԳԻՍ ԱՊԱՅԻ ՌԱՓԱՅԷԼԵԱՆ ԽԱՅԻՄԵԱՅ.

ՄԵԼԻԹՈՓՈՂԻ (Խըզըլեառի) մերազնեայ ժողովուրդը այս երկու տարուանս մէջ երկու մեծամեծ կորուստներ ունեցաւ, մէկն էր Զեռնիքեան Գէորգ աղան, եւ միւսը Խայիմեան Սարգիս աղան, երկուքն ալ ազգայնոց եւ օտարաց սիրելի եւ պատկառելի անձինք՝ իրենց բարեպաշտութեամբը, ազգասիրութեամբը, պատուաւոր վաճառականութեամբը եւ խօսքի տէր մարգիկ լինելով։ Զեռնիքեան Գէորգ աղային մահուան ցաւը դեռ չէին մոռցած Մելիթոփողի Հայկազունք, եւ ահա Խայիմեան Սարգիս աղային վախճանիլը նոր սգով ու արտօնութեամբ լցուց ամենուն սիրտը։

Դրեթէ տարիէ մը ի վեր ծանր հիւանդութենէ մը բռնուած լինելով, որ էր մաշողական տենդի տեսակ մը, Մելիթոփողլէն թէոդոսիա եկած էր որ բժիշկներու ճարտարութեամբը եւ տեղւոյս օդին օգնութեամբը իւր առաջին կայտառ առողջութիւնը նորէն ձեռք բերէ։ Երբոր զգալի օգուտ մը չտեսաւ, եւ ճանապարհ ելաւ ամսոյս 11-ին՝ Մելիթոփող գաւնալու, ճամբան այնքան սաստ-

կացաւ տկարութիւնն որ հարկագրեցաւ նորէն թէոդոսիա գառնալ, եւ նոյն գիշերը հոգին աւանդեց։ Այս սգալից լուրը մեծ տըրտմութիւն պատճառեց նորա ամէն ծանօթներուն, եւ ընտանիքն ու ազգականները Մելիթոփողլէն ու Սիմֆերոփոլէն փութացան գալու որ իրենց վերջին պարտքերը կատարեն հանգուցելոյն վրայ, եւ հոկտեմբերի 14-ին փառաւոր յուղարկաւորութեամբ թագուցաւ ննջեցեալը Ս. Գէորգայ գերեզմանատանը մէջ։

Սուրբ պատարագէն վերջը՝ երբոր եկեղեցւոյ կարգը կատարուեցաւ հանգուցելոյն վրայ, Գեր. Առաջնորդը համառօտ ատենախօսութիւն մը ըրաւ, որոյ իմաստը այս էր.

« Գնաց մարդ ի տուն իւր յաւիտենից »:

« Ամէն մարդ ալ պանդուխտ է այս աշխարհիս երեսը, հաւատացեալ ժողովուրդք՝ « ամէն մարդ ալ կարծ ժամանակի համար « եկած է աշխարհս, եւ ամենուս ալ բուն « հայրենիքը՝ սեպհական տունը երկինքն է,

« Եւ գերեզմանը այն մեր հայրենեաց դուռն  
 « է : Այս ճշմարտութիւնը կքարոզէ միշտ մե-  
 « զի սուրբ եկեղեցին՝ մարդարէական եւ ա-  
 « ռաքելական դրոց խօսքերովը , եւ այս է նա.  
 « Եւ մարդարէին ըսածը թէ « Դնաց մարդի  
 « տուն իւր յաւիտենից . — մարդս երբոր  
 « կմեռնի , այն ատենը կերթայ իւր յաւի-  
 « տենական տունը » : Կժողու այս աշխարհիս  
 « անցաւոր բարիքը , եւ կերթայ արքայու-  
 « թեան անանց բարիքը վայելելու՝ եթէ յի-  
 « րաւի պանդուխտի վարք անցուցեր է աշ-  
 « խարհիս մէջ , եւ եթէ իւր խելքը միտքը  
 « սիրտը աշխարհիս ոչ հանդուսութեանը  
 « վրայ կապած է , ոչ հարստութեանը , ոչ  
 « փառասիրութեանը , հապա այն տեղն եղեր  
 « է միշտ սիրտը՝ ուր որ իւր ճշմարիտ գան-  
 « ձը ժողվեր դիզեր է առաքինութեամբ եւ  
 « բարեգործութեամբ՝ իբրեւ հարազատ ա-  
 « շակերտ Քրիստոսի :

« Այսպիսի պանդուխտ էր ահա եւ այս  
 « մեր հանդուցեալը՝ զոր կյուղարկաւորեմք  
 « ի տուն իւր յաւիտենից » . եւ ամէնքս ալ  
 « միաբերան կվկայեմք թէ արժանի էր նա  
 « իւր աղէկութիւններուն վարձքը երբ եւ  
 « իցէ ընդունելու , թէպէտ եւ ամենուս ալ  
 « ցանկալի էր մարդկօրէն՝ որ երկար լինէր  
 « նաեւ իրեն երկրաւոր կեանքը՝ յուրախու-  
 « թիւն իւր աղգականաց եւ ծանօթից , ի  
 « պայծառութիւն եկեղեցւոյ եւ ի պարծանս  
 « ազգիս : Վասն զի ով չգիտեր Խայիմեան  
 « Արդիս աղային անձնական կատարելու-  
 « թիւնները , նորա բնաւորութեան ազնուու-  
 « թիւնը՝ որով սիրելի էր ամենուն , նորա  
 « տաք աստուածաշտութիւնը՝ որով զար-  
 « դարեց եւ պայծառացուց Մելիթովովի մեր  
 « Աղօթատունը . նորա աղգասիրութիւնն ու  
 « ուսումնաօիրութիւնը՝ որով այնչափ խը-

« նամք եւ աշխատութիւն ունեցաւ Մելիթո-  
 « փոլի ժողովրդական դպրոցին ծաղկելուն :  
 « Եւ սակայն Աստուած այնպէս կամեցաւ որ  
 « նա ալ իւր պանդխտութիւնը շուտով վեր-  
 « ջացընէ ու երթայ ի տուն իւր յաւիտենից ,  
 « ուր որ մեք ալ պիտի երթամք ըստ իւրա-  
 « քանչիւր սահմանեալ ժամանակի . վասն զի  
 « մեք եւս նորա պէս այս անցաւոր աշխար-  
 « հիս վրայ պանդուխտ եմք , եւ կարծես թէ  
 « մէկզմէկ թաղելու համար եկած եմք աշ-  
 « խարհս : Միայն թէ « երանի մեռելոցն որք  
 « ի Տէրննջեցին » կըսէ սուրբ աւետարանիչն  
 « Յովշաննէս , եւ մեք պիտի նայիմք որ այս  
 « երանութեան արժանի ընող վարք ունե-  
 « նամք . Սարգիս Աղային պէս՝ մեր յոյսը ոչ  
 « աշխարհիս հարստութեանը վրայ դնեմք , ոչ  
 « մեր մարմնոյ առողջութեանը , ոչ աշխար-  
 « հիս զուարձութեանցը եւ ոչ որ եւ իցէ յա-  
 « ջողութեան , հապա Աստուծոյ վրայ միայն ,  
 « եւ այնուհետեւ մեր անցաւոր կեանքն ալ  
 « Աստուծով վերջացընեմք :

« Այս քրիստոնէական ճշմարիտ խորհըր-  
 « դածութիւններով յուղարկեցէք ուրեմն  
 « մեր պատուական ննջեցեալը , հաւատա-  
 « ցեալ ժողովուրդք , ի տուն իւր յաւիտե-  
 « նից , ըսելով մեզի հետ , « երանի մեռելոցն  
 « որք ի Տէր ննջեցին » : Ասով թող միսիթա-  
 « րուին ննջեցելոյս բարեպաշտ ընտանիքը ,  
 « աղգականները , բարեկամները , եւ ասով  
 « միսիթարեն մէկզմէկ . եւ միանդամայն խը-  
 « րատ առնումք ամէնքս ալ այնպէս վարուե-  
 « լու աշխարհիս երեսն որ մեր յաւիտենա-  
 « կան հայրենիքը երթալը քաղցր եւ փա-  
 « փաքելի լինի մեզի միշտ , եւ ամենայն կեր-  
 « պով յուսալի , շնորհօք եւ ողորմութեամք  
 « Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստո-  
 « սի , որում փառք յաւիտեանս , ամէն » :

